

ԿԱՐՈԼՈՍ ՄՍՐՏԻՆՈՍ



Բնական գիտութիւնն կորոյս այս յետին ժամանակներս իւր անխոնջ նահատակներէն զոմանս, յորս կը գտնուի նաև Կարոլոս Մարտինոս ծնեալ 1806ին ի 6 փետրուարի, և վախճանեալ տարւոյս մարտ 7 ին: Իւր բժշկութեան ընթացքն կատարեց ծննդեան տեղոյն՝ Բարիզու Համալսարանին մէջ, ուր հանճարոյն և արտաքին ձրից պատճառաւ՝ քիչ ժամանակուան մէջ մեծ անուն ստացաւ: 1839ին Մարտինոս դասատու ընտրուեցաւ նոյն վարժատան մէջ Բնական պատմութեան ճիւղին, և քիչ մը ետքը յաջորդ անուանեցաւ Աքիլէս Ռիչար ուսուցչին: Յետոյ գնաց Սորպոնեան վարժատունն յուսումն երկրագիտութեան. ուսկից ելլելէն վերջը, ինքզինքը զանազան և երկայն ճանապարհորդութեանց նուիրեց: 1851ին դառնալով ի ճանապարհորդութեանց Մոնփելիէ քաղքին Տնկաբանութեան վարժարանին ատուր պարապ գտնելով՝ ինքզինքը առաջարկեց, և ի ձեռն քուէից յետ հարցափորձութեան ընդունելի դատուեցաւ: 1863ին հաղորդակից անդամ ընտրուեցաւ Ռամանց ճեմարանին 44 քուէիք ընդդէմ վեցից, և 1870ին Բարիզու պաշարման ժամանակ, Բժշկութեան ճեմարանն զինքը Ազգային լնկեր անուամբ պատուեց:

Կարոլոս Մարտինոսի ուսմանց ասպարիզին շրջափոքը չափլայն է. աշխատած լինելով իւր երկայն կենաց շրջանին մէջ այլ և այլ տեսակ գիտութեանց վերայ: Յաջողեցաւ գրեթէ մեծ զովութեամբ հաւասարապէս օգերևութաբանութեան, երկրաբանութեան, երկրաբանութեան, բուսարանութեան, հնագիտութեան, բարդատական անդամազննութեան և բնախօսութեան մէջ: Հմուտ էր նաև օտար ազգաց լեզուաց մէջ, ունի քանի մը թարգմանութիւններ ի գերմանականէ, կատարեց ուսումնական ճանապարհորդութիւններ, զորս մատենագրական ոճով մը կը պատմէ: Իրեն համար հաւասարապէս հաճելի էին թէ Հիւսիսային սառամանիք և բարձրագոյն դժուարամտոյց լերանց ելքը, և թէ Ափրիկոյ անապատաց տապակէզ ջերմութիւնն և Արևելից գեղաժիծաղ մթնոլորտն: Այց ելաւ ամենայն ուրեք, իրրև քննադատ նշանակելով զբարս իւրաքանչիւր ազգաց, և նկարագրելով ինչպէս որ պատշաճ էր՝ իրրև բնախօս, որոյ հաճոյ կ'անցնին միանգամայն թէ կենդանեաց և թէ բուսոց դասաւորութիւնք: Իրրև յանդուգն բնագէտ՝ որ կ'ուզէ քննել զգաղանիս մթնոլորտային երևութից և ջրոց հոսանաց: Դարձառնելով վերստին իւր Տնկաբանական պարտիզին տեսլութեան ի Մոնփելիէ, որոյ սիրոյն համար հրաժարեցաւ յամենայն պաշտամանց և ի պատուոց որ կ'ընծայէին նմա ի Բարիզ:

ձեռք զարկաւ ի գրութիւն իւր հռչակաւոր երկասիրութեան անուա-
նեալ Du Spitzberg au Sahara, տպագրեալ առաջին անգամ յամին
1866:

Մարտինոս յետ կենալու երկայն ժամանակ ի Ղաթնիս, դառնալով
ի հայրենիս միաբանեցաւ Պրավէ և Լըբիլէօր ուսումնասիրաց՝ հետ
Սպիտակ լեռան վերայ ելլելու փորձ մը փորձելու համար, հանդերձ
շատ մը բնաբանական գործիներով ուսումնական նպատակաւ: Յան-
գուգն և աներկիւղ ոգւով մը կը զիմագրաւէ ամենայն վտանգաց, ուր
կը տեսնէ թէ կրնայ կերպով իւր օգտամատոյց լինել գիտութեան
զարգացման: Այս քաջութեամբ կարող եղաւ լուծել և ստուգել Սօ-
սիւրի առաջարկութիւնը: Սպիտակ լեռան այն ահագին բարձրու-
թեանէն (4840 մէդր) Մարտինոս կրցաւ տեսնել զՄիջերկրական ծովը.
Իսկ օդոյն ճնշումն էր այն բարձրութեան մէջ Օմ. 42, 427: Նմանապէս
քննեց նաև այն բարձրութեան մէջ շրոյ եռացման աստիճանը:

Պ. Եդ. Շարտոն որ իրեն ժամանակակիցն էր և իւր մտերիմ բա-
րեկամն, բարեկամակցին յընտանեկան գրուցատրութիւնս ունեցած
քաղցրութիւնը յայտնելու համար հետեւեալ զիպրուածն կը պատմէր.
Իւր ընտանեկան կենցաղավարութիւնն, իւր հաճելիութիւնն ամե-
նուն, իւր սիրոյն մէջ անգրգուելիութիւնն՝ մատչելի կ'ընէին զինքը
խօսելու հետը անտարբերաբար որ և իցէ նիւթոց վերայ՝ թէ և իմաս-
տասիրական լինի, որոյ ծայրը շատ անգամ ընկերութեանց մէջ ան-
համ կերպով կը վերջանայ: Օր մը կարգալով իմ ստուլիս վերայ
հատուածի մը վերնագիր « Անմահութիւն » բառը գրած, ըսաւ ինձ
թէ « Ես ասիկայ ամենեւին իմ խոշորացուցովս չեմ զննած ». « Տեսնա՛ր
արդեօք մեր թարեկամուչիւնը », հարցուցի իրեն: Ասոր վերայ իւր
պատասխանն քաղցր ժպիտ մ'իղաւ:

Կարողոս Մարտինոսի գրուածները խիստ շատ են. ի բաց-առեալ
շատ մը ուսումնական գրուածներ, անխոնջ աշխատակից էր նաև Ma-
gasin pittoresque պարբերական հրատարակութեան, նմանապէս
նաև ուրիշ զանազան ուսումնական հրատարակութեանց: Կարողոս
Մարտինոսի երկասիրութիւնքը և կրած աշխատանքը մեծ համբաւի
արժանաւոր ըրին զինքը, և Գաղղիա իրմով կորանցուց իւր պարծանաց
արժանի որդւոց մին, որ էր միանգամայն խուզարկու, քննիչ, հմուտ
և իմաստասէր:

